

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

«ՑՈՒՑԱԿ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅԵՐԻՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵԶ»

— Աւտու Սանժիան : “A CATALOGUE OF MEDIEVAL ARMENIAN MANUSCRIPTS IN THE UNITED STATES.”, By Avedis Sanjian. Published by the University of California Press, 1976, 800 pp.

Մօտ տարի մը առաջ, Ամերիկայի Գալիֆորնիա նահանգի Համալսարանի հրատարակութեամբ լոյս տեսաւ պատկառելի Հատոր մը, որու մասին չանդրագարձաւ արտասահմանի մամուլը, իսկ Հայաստանի Հայադիտական Հանդէսները յիշատակութեամբ մը գոհացան : Այդ Հատորն է ցուցակը Հայերէն ձեռագիրներու, որոնք, հետեւելով մեր ժողովուրդի ճակատագրին, զաղթական ելած են եւ, փոխանակ ըլլալու «առ գոռնս Ս. Յակոբայ» կամ «ընդ հովանեաւ սուրբ Կարապետին եւ Ս. Նշանին», մեր երկրի վանքերու զրադարձներուն մէջ, արժատափակի ցրուած են օտար երկիրներ, այս պարագային, Ամերիկա :

Ամէն անգամ որ ձեռագիրներու ցուցակ մը կը տպուի եւ կը հրատարակուի, կարծէք նոր խումբ մը կը յայտնուի կորուուած զրչագրերու, որոն յանկարծ ի լոյս կ'ընծայուին : Մանօթ էր Հայագէտներուն, որ նիւ նորքի Ս. Գիրքի Ընկերութեան մօտ կամ ՖիլատելՓիոյ Գուէյզըրներու Հաւաքածոյին մէջ ինչպիսի Հայերէն ձեռագիրներ պահուած կային, սակայն Ամերիկայի ու սումնական Հաստատութիւններուն եւ Թանդարաններուն մէջ պահուող Հայ ձեռագիրներու զիտական եւ մանրամատն ցուցակագրութիւնը նոր յայոնութեան մը տպաւորութիւնը կը թղու ընթերցողին վրայ, որ կը թղթատէ 862 էջերէ կազմուած այս Հատորը : Այնքան յման, խղճամիտ եւ ամբողջական է նկարագրութիւնը իրաքանչիւր ձեռագրի :

Երբ կը նայինք կղքին, առաջին ուշագրաւ երևոյթը այն է որ կը բացակայի վերտառութիւն մը, որուն վարժուած էինք վերջին տասնըշհինդ տարիներուն . «Հայկական Մատենաշար Գալուստ Կիւրզէնկեան Հի մնարկութեան» : Կորսուած Հաւաքածոներու ցուցակներ, ինչպէս Ղալաթիոյ, Արմաշի, Մշոյ Առաքելոց վանքի ձեռագիրներու ցուցակները կամ այսօրուան նոր Զուղայի, Զմմատի, Վիեննայի ձեռագրական Հաւաքածոներու ցուցակները, ինչպէս նաեւ Երուաղէմի Ս. Յակոբեանց Զեռագրաց Մայր Ցուցակի ութը Հատորները հրատարակուեցան եւ կը շարունակեն լոյս տեսնել Գալուստ Կիւրզէնկեան Հիւնարկութեան բարեկար օժանդակութեամբ : Կ'ակնկալուէր որ Հաստատուած անգութիւն մը շարունակուէր նաեւ Ամերիկայի ուղղութեամբ, ընդդրկած բրալու Համար Հայ ձեռագիրներու ցուցակագրութիւնը իր ամբողջութեամբ :

Երկրորդ դիտողութիւնը յուսահարութենէ մը կը բխի . որ այս ցուցակին դուրս մնացած են Գալիֆորնիայի իսկ Համալսարանի Հաւաքածոյի ձեռագիրները, որոնք նոյնինքն Հեղինակին ջանքերով եւ ձեռքերով տարուեցան այն Համալսարանը ուր Փրօփ : Աւետիս Սանճեան կը վարէ Հայադիտական Ամպիոնը : Նախարանին մէջ հեղինակը կը խոստանայ առանձին ցուցակով մը Հրատարակել «Հարիւր յիսունի Հասնող» ձեռագիրներու նկարագրութիւնը : Յունանք որ պիտի չուշանայ այդ խոստամին իրականացումը :

Գալով անհատական հաւաքածոներուն, որոնցմէ երեքը ծանօթ են (Քիւրտեան, Հազարեան և Գէորգեան), անոնք ալ դուրս մնացած են այս հասորի ցուցակագրութենէն, հասկնալի պատճառներով։ Արդէն մխիթարական է հաստատել որ Յարութիւն Քիւրտեանի դժբախոմանէն ետք, երեք հարթերէ ուղիի իր ձեռագիրները փոխազրուած են Վենետիկի, Մխիթարեան Հայրերուն մօտ, որոնք, վատաշաբար, պիտի հատարակեն անոնց ցուցակը։ Պին. Յարութիւն Հազարեանի հաւաքածոյնէն կարեւոր մաս մը երեւանի Մաշտոցեան Մատենադարանին մէջ յատուկ դարան մը կը լեցնեն արդէն, յաւիտենապէս փրրկուած իրենց պանդիստութենէն։ Նոյնը չէ դժբախտաբար Գէորգեան հաւաքածոն, որմէ խումբ ձեռագիրներ կը վաճառուին միջազգային հրապարակներուն վրայ։

**Փրօֆ.** Աւետիս Սանձեանի հրատարակած հատորը կը ցուցակագրէ 180 ձեռագրեր, ցրուած տասներեք Ամերիկեան նահանգներու և Գանատայի համալսարաններու, գրադարաններու և Թանգարաններու մէջ։ Ասոնցմէ ամենէն հինը կ'իրթայ մինչեւ Ժ. դար (966) եւ Ռւոլթրը Կալյորիի ծանօթ Աւետարանն է։ Եօթանասուն եւ երկու Աւետարանները կը կազմեն կարեւոր մաս մը նկարագրուած մատենաններուն։ Խոկ տասներէն պատառիկներ կան Աւետարաններու, որոնց մանրամասն նկարագրութիւնը եւ պատմականը, բժախնդիր ուշադրութեամբ կատարուած, հատորին կու տան կատարեալ աշխատանքի մը գեղեցիկ նկարագրուած։

Մանրանկարչութեան արուեստի տեսակէտով իրենց ներկայացուցած կարեւորութեան համար, յիշեալ Աւետարաններու կարեւոր մէկ մասին նկարները դնահատուած եւ ներկայացուած էին Օր. Սիրաբի Տէր Ներսէսեանի ուսումնասիրութեամբ։ Ասոնցմէ, օրինակ, Գանձմասարի վանքէն Շիքակոյի համարարան ապաստանած, 1237-էն առաջ գրուած եւ մանրանկարներով ճոխացած ձեռագրիրը, որուն արուեստը, տարրեր նոսովին եւ Կիլիկեան մանրանկարներու բարթամ հարստութենէն, վկան է Հայկական յեռնաշխարհի խստացրոշ զեղեցիկութեան յատուկ զուսպ բայց ուժեղ պարզութեան։ Նկարչական արուեստով Հարուստ Աւետարաններու իր նկարագրութեան մէջ, Հեղինակը կը ցուցակագրէ նաեւ նկարները, մանրամասնորդէն, մէջս յիշելով թէ ո՞ւր հրատարակւած է իւրաքանչիւր մանրանկար, ևթէ Հրատարակուած է։ Միայն պարունակը, այլ մանրանկարչական արուեստի հակիմ բայց խնամուած նկարագրութեան մանրամասնութիւններու նկարագրութեամբ չէ՝ ոռհացած Հեղինաթեամբ ցուցակագրած է իւրաքանչիւր ձեռագիրի նկարագարդուած էջերը, ամրողնական գործ մը կատարած ըլլայու եւ արուեստի գնահատականը ընող մոռնագէտի խղճմտութեամբ։

Աւետարաններէն զատ, Փրօֆ. Ա. Սանձեանի գիրքին մէջ ցուցակացրուած ձեռագիրներուն մէջ կան Շարակնոցներ, Սաղմուններ, Տօնացոյցներ, Ժամագիրքներ, Ճառընտիրներ, Յայամաւուրքներ, Ճաշոց, Տազարան, Քարոզպիրք, Յաճախապատում մը (Ժ. դարէն), մեկնողական, իմաստասիրական և պատմական պարունակութեամբ մի քանի ձեռագիրներ։ Ասոնցմէ իւրաքանչիւրը նկարագրուած է իր բոլոր առանձնայատկութիւններով։ Նիւթը (Ռուղթ կամ մազաղաթ), չափը եւ էջերու թիւը։ Կազմը նկարագրուած է առանձին, ընդդժեկով անը ներկայացուցած շահագրգոռութիւնը։ Ձեռագրի պատմութիւնը ընելէ առաջ, նկարագրուած է իւրաքանչիւր ձեռագիրի վիճակը։ Պատմականը, առ հասարակ, գնահատում մըն է յիշատակարանի ներկայացուցած կարեւոր տեղեկութիւններուն։ Պարունակութիւնը ցուցակագրուած է իւրաքանչիւր զրութեան էջաղբութեամբ, ոկիզը եւ վերջ, Հայերէն վերնազրի մէջբերումով

Եւ անոր անդլերէն թարդմանութեամբը, ուր հեղինակը փաստը կռւ տայ իր մասնագիտական լայն ծանօթութեան մեր մատենագրութեան, ընդհանրապէս և ձեռագիրներու պարունակութեան, յատկապէս : Պարունակութեան մանրամասն այս ցուցակագրութեան կը հետեւի ցանկը, նկարագրութիւնը եւ դնահատումը նկարներուն եւ ապա՝ ամբողջութեամբ կը մէջքերուին յիշատակարանները, միայն հայերէն, քանի որ անոնց պարունակած տեղեկութիւնները միտիութեած եւ տրուած էին անդլերէն լեզուով եղած պատմականին մէջ, նրկարագրութեան սկիզբը : Ամէն ձեռագիրի մանրամասն եւ Հանդամանաւոր այս ներկայացումը կ'աւարտի մատենագիտութեամբ մը, ուր կը յիշուին տուեալ ձեռագիրի մասին գրուած յօդուածները կամ անոր յիշատակութիւնը զանազան կիրքերու եւ ցուցակներու մէջ :

Դժուար չէ երեւակայել ծանր եւ համբերող աշխատանքը զոր կ'ենթադրէ նման հատոր մը . երբեմն հազարաւոր մզոններով հեռու տեղեր, ամբողջ աշխարհի մը վրայ ցիրուցան այլապան ձեռագիրներու սպառիչ ուսումնասիրութիւնը, քննութիւնը իւրաքանչիւր էջի ամէն մանրամասնութեան, թարգմանական ճիզը, արուեստի էջերու գնահատումը, այդ ձեռագիրի մասին հրատարակուած գրականութեան մէկտեղումը, յիշատակարաններու հրատարակումը եւ մեկնութիւնը եւ այս բոլորը պակող 80 էջերը ուր կան

ա . ընդհանուր մատենագիտութիւն մը (ազրիւրներ), անդլերէն և հայերէն գրուած հրատարակութիւններու,

բ . ընդհանուր ցանկ յատուկ անուններու, անդլերէն և

գ . նոյնը՝ Հայերէն, այրուենական կարգով :

կը սպասէինք որ Ամերիկայի գլխաւոր համալսարաններուն մէջ Հաստատուած Հայագիտական Ամպիոնները, ուսուցման իրենց զնահատելի առաջելութեան զուգընթաց՝ սկսէին բերել Հայագիտութեան այսպիսի նպաստ մը . մնայուն աշխատանքներ, որոնք յայտնէին գիտական եւ քաղաքակիրթ աշխարհին՝ Հայ միտքի եւ արուեստի ճոխ զանձերը, որոնց զերագոյններն են, անտարակոյս, Հայ ձեռագիրները : Այդ աշխատանքը սկսած է տասնամեակէ մը իվեր : կը մազթինք որ ծագկի եւ բարդաւաճի :